



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

9621

9622

9623

9624

891.99

---


10-15

30

ՇԻԼԼԵՐԻ

Ի ԶԱՆԳԱԿՆ

ԵՐԳ



ՏՊԱՐԱՆ ՄԻԻԹԱՐԵԱՆ

1890



571115

P. G. W. P. W. P.

1894

W. G. W. P. W. P.

1890

ՇԻԼԼԷՐԻ

83

ԵՐԳ

Ի ԶԱՆԳԱԿՆ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱԿՐԱՏԱՆ ՄԻԻԹԱՐԵԱՆՑ

1890

2347

## ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Գերմանացւոց գերագոյն քերդոյն Շիլ-  
լէր՝ անձանօթ չէ մեր բանասէր ազգայնոց,  
որուն համառօտ կենսագրութիւնն ալ հը-  
րատարակուած է ի Բազմավիպիս (1851,  
եր. 9), հանգերձ իր մէկ ընտիր քերդու-  
ծովը: Ահաւասիկ հիմա նոր ճաշակ մ՝ ալ  
Շիլլէրի բարձրաթախ հանճարոյն, մեծա-  
հոջակ և անմահական քերթուածն ի Զաւ-  
գակն, թերևս գերագանցն իր քնարեր-  
գութեանցը մէջ, երոպական ամեն լեզու  
թարգմանեալ, և շատ բանաստեղծից ալ  
երգի նիւթ մը եղած. բայց ոչ որ Շիլլէ-  
րի հաւատարած է. և ոչ ալ թարգմանու-  
թիւնք միշտ հաւատարիմ եղած են: Անոր  
համար մենք ջանացինք ըստ կարի գերմա-  
նացի բնագրին զուգընթաց երթալ, գրեթէ  
նոյն չափով և նոյն ո՛րով, վոյնելչաբա-  
նութենէն աւելի ճշդութեան ուչ ունելով,  
ստանց իմաստները յապաւելու կամ ա-  
ւելցընելու. ասոր համար յուսանք ներու-  
զութիւն գտնել՝ եթէ տեղ տեղ մութ երևի  
իմաստն, մինչ բնագիրն ալ բաւական մութ  
է իր կարճ տողերովն:

7623-57

Ողջոց եմ կոչնակ,  
Մեռելոց ողբակ,  
Կայծահանց խորտակ:

Որմապատեալ պինդ ի գետնի  
Կաւաթուրծ ձոյլըն խոր դընի,  
Երևեսցի այսօր զանգակ,  
Հ'ապա, ընկերք, ժիր ի վաստակ,  
Ձերմ ի ճակատուէ  
Քիրտըն կաթեսցէ,  
Գործքըն գովեն ըզգործօն,  
Սյլ երկինք տան զօրհնից ձօն:

Առ այսքան մեր խնամով ձեռնարկ՝  
Խնամով և բան կարգել է հարկ,  
Թէ խառնեսցի յայն ճառ բարի  
Ձուարթութեամբ յործն յառաջ վարի,  
Օն արդ տ'սցուք ուշիւ ուշոյ՝  
Ձինչ ծագեսցէ ի դոյզն ուժոյ,  
Գրեսցի խոտան և այր վատթար,  
Որ ոչ խորհի զգործոյն կատար:  
Պարտ և պատշաճ իսկ է մարդոյ  
Որում տըւան ձիրք հանճարոյ,

Ի խորս սրբախն քաջիկ քըննել  
Չոր ըստեղծու ձեռքն ընտել:

Աղէ, սո՛ւ փայտ ըզբուն շոճի,  
Այլ տնս զի քաջ ցամաք լիցի.  
Որպէս զի բոցն ընդօստ յահուր՝  
Մըտցէ 'նդ երակսըն զարամուր:

Եսան եռք սղբընձին.  
Տո՛ւք դանազն ընդ նըմին,  
Չի դանգակին կարծըր խառնուրդ  
Յօրինաւորն հոսեսցի ուրդ:

Չոր ի խորեօջ փոսակիս արդ  
Ի ձեռն հըրոյ ճարտարէ մարդ,  
Ի բարձրավայր դանգակատան,  
Արձանասցի վկայ մեծարան.  
Կացցէ մնասցէ և յապագայն  
Յունկըն մարդկան արկանել ձայն.  
Գոլ ողբակից սրգաւորաց  
Եւ երգակից ընդ անմեղաց:  
Երկրածընացըս գէսըք յոլով՝  
Չոր բախտն ածցէ դիւրահոլով,  
Քաղխեալ ընդ շուրթըն մետաղեայ  
Հընչեսցի 'ն քաջ ի բացեայ:

Տեսանի արդ ճերմակ փրբփուր:  
Ուրեմն հալին քըծուարքն ի հուր.  
Օ՛ն, խառնեցէք յայն զալբալի,

Չի եւս երազ երազ հալի:  
Ի զանգուածոյն՝ օ՛ն անդր ի բաց  
Քարձցի փրբփուրըն թանձրամած,  
Չի զըտագոյն մետաղն այն  
Յըստակ պայծառ տացէ ձայն:

Ի հըրճուանաց ձայն ողջոյն տայ  
Առ սիրունակն արդ առ տըղայ՝  
Յառաջին քայլ նորուն կենաց,  
Որ ի վերայ բընոյն բաղկաց.  
Չորոյ պահէ դեռ ժամանակ  
Ի ծոց իւր՝ բաղդ սեաւ ու սպիտակ.  
Սէր մայրենի խնամօք ազու՝  
Հըսկէ յոսկեակ նորին այգու:  
Սահին սր՝ վար ամբ նետաչու:  
Պատանի խրոխտ լըքեալ ըզքորս՝  
Մըխի կենաց յախտուան ի խորս.  
Յուպ ի ձեռին չափեալ զաշխարհ,  
Գառնայ ի տուն հօրն իբր օտար:  
Ի մանկական վառեալ արբուն՝  
Իբր երկնային պատկեր համբուն  
Տեսանէ զիտս պարկեչտագեղ,  
Հանդէպ կալով ցածուն ու աչեղ:  
Տենչումն անճառ անդ յանկարծոյն  
Հարեալ զրաւէ զսիրտ պատանւոյն.  
Թողեալ զընկերց խուռն երախան,  
Յածի մեկնակ և լայական.  
Ե պատկասէ և խնդրէ զնա.

Թէ ողջունին արժանանայ՝  
 Յուզէ դժադկանց չըքնադագոյն,  
 Ի գարդ ի պսակ իւր սիրուհւոյն,  
 Ո՛վ յոյսք քաղցունք, տենչք խանդակաթ,  
 Նախկին սիրոյ ժամք ոսկէհատ,  
 Երկինք՝ բացեալք թլւին աչաց,  
 Սիրտ պարարի յուղիս հըրճուանաց,  
 Իցի՛ւ թէ մնայր միշտ անթառամ՝  
 Աւոյգ սիրոյ չըքնաղըն ժամ :

Տեսէք, զհարդ փողք թըխանան.  
 Մխեսցուք ի ներքս ըզգաւազան.  
 Եթէ թացեալ ե. փայլեսցէ,  
 Չու՛րմանըն ժամ հասեալ իցէ :  
 Հա՛պա, ընկերք, ժիր ի վաստակ,  
 Փորձել ըզճոյլըզ գայգ խառնակ,  
 Թէ զուգեսցի կարծր ընդ կակիլին,  
 Տալ մեզ նըշան թէ յաջողին :

Չի ուր հըզօր ընդ փափկին  
 Եւ խառնի մեղմն ընդ ուժգին,  
 Անտի ծնանի ձայն ներդաշնակ :  
 Եւ որ խընդրէ կապիլ անքակ,  
 Փորձեսցէ զսիրտ՝ սըրտին օճան.  
 Չի ցնորքն են կարճ, զեղջն՝ անվախճան :  
 Ի հօպոպիս նորահարսին  
 Չըքնաղ խաղայ պըսակ կուսին,  
 Թէ ջինջ զանգակիք ի տաճարէն՝

Յըղճալին յայն տօն հրաւիրեն :  
 Ո՛հ. գեղանին յաւուրս կենաց՝  
 Կենաց գարնան է կատարած.  
 Եւ ընդ քօղոյ ե ընդ գօտւոյն՝  
 Բառնին ցընորքըն գեղագոյն :  
 Խանդ կըրբին հեռանայ,  
 Թէ ե սէր կայ մընայ :  
 Վայելք ծաղկին վաղ ե սուղ,  
 Այլ հասանէ զհետ պըտուղ :  
 Հարկ է մարդոյ թողուլ ըզտուն  
 Մըրցիլ յալիս կենաց ծոգուն.  
 Հարկ է գործել ե ճըզնել  
 Տունկ արկաննել ե շինել :  
 Տքնիլ ձկտիլ գիմել պատրաստ,  
 Առ հայթհայթել յաջող իւր բաստ :  
 Առատապէս բարիք զեղտուն,  
 Արգոյ արգեամիք համարք ընտուն,  
 Աճեն անդք, տունն ընգարձակի :  
 Եւ առտընին՝ ժիր վաստակի  
 Ամուսինն ողջախոհ,  
 Արդ մանկանց լ՛ալ ծընող :  
 Գերդաստանին տընկալուչ  
 Յարդարէ զընաւ վայելուչ :  
 Հրահանգէ զգըստերս  
 Եւ խրատէ զուստերս :  
 Յամեն մըխէ իր  
 Չձեռսըն ժիրաժիր :  
 Եւ յաւելու շահից նըպաստ

Տնտեսութեամբ նորուն ըզդաստ.  
 Գանձիւ լընու արկղ հոտաւէտ՝  
 Ճանչող գործւոյն թեկոյն ի հեա.  
 Ժողովէ ջինջ ի գարանակ  
 Չասուին փայլուն ձինարատակ.  
 Յըղկեալ կոկէ զրարին և լաւ,  
 Ու ի գործելոյ չըկասէ բնաւ:

Իսկ տանուտէրըն զուարթ անդէն,  
 Շրջադիտակ ի պաշտօգամէն  
 Քնընէ զկալուածս իւր բարեբաստ.  
 Չամբարձածիք ծառոց գարաստ,  
 Տաղաւարօք ծածկեալ սահմանս,  
 Օրհնիւք զեղուն զըշտեմարանս,  
 Եւ ցորենոյն զալիս ծըփան:  
 Անձնահաճոյ բանայ բերան.  
 « Որպէս երկրի անշարժ հիմանց  
 Չիք ինչ երկկիւղ ի բըռնութեանց,  
 Դոյնպէս և տանս իմ երջանիկ »:  
 Այլ ընդ բաղդին բըռնամարտիկ  
 Կըռեալ գաշինքն՝ են կեղակարծք.  
 Վաղ հասանեն աղէտք ու արկածք:

Եւսմ է սկիզբն արդ տալոյ հոսման.  
 Ահա նըշանք և պատառման:  
 Այլ չև հոսեալ, օ՛ն, ջըրմն ուխտիք,  
 Եկայք՝ աղօթըս մատուցոյք:  
 Վերացուցէք ըզխիցն ի բաց:

Պահեա՛ նվըտանդ զտունս այս, Աստուած:  
 Զիւրդ չըջեալ խոտորն ընդ փոս  
 Զեսայ հրաչէկ և ալէհոս:  
 Հուր բարերար է զօրութեամբ՝  
 Թէ մարդ վարէ արկեալ ըզրուամբ,  
 Եւ զօր չինէ և զօր ստեղծուն,  
 Է՛ երկնածիր ուժով սորուն:  
 Այլ ձիրդ երկնից ահեղ է յոյժ,  
 Թէ կոտորեալ զկապանսն անժոյժ՝  
 Աղատասուն բնութեան զաւակ,  
 Յուկամ վազէ գնայ համարձակ:  
 Եւ, վա՛հ, թէ զերծ և անարգել  
 Թողեալ լիցի աճել վարգել,  
 Կոհակակոյտ խանձիք բոցոյ  
 Ընդ արահետ բազմամարդոյ.  
 Զի առելի է տարերաց  
 Ճարտարութիւն մարդոյս ձեռաց:  
 Յամպոց երկնից օրհնածիր  
 Ուղխք անձրեաց տեղան ցիր.  
 Յամպոց երկնից անխըտիր  
 Ճառագայթէ նըշոյլ ժիր:

Անդ ի բարձուէ աշտարակին  
 Լըսեմք զվանդիւնըս զանգակին.  
 Դա փոթորիկ է նըշանակ.  
 Շիկիին երկինք արեան գունակ.  
 Ո՛չ, չէ՛ այդ շուք տըրնջնի.  
 Ո՛հ, ի փողոցս աղմուկը քանի՛:

Մուխ ծառացեալ յայերս յահուր  
 Ընդ պողոտայս բոց ընդհանուր.  
 Զայրանալով հողմայ փքչմամբ,  
 Իբր ի հնոցէ բոց ապրատամբ,  
 Օղբ շառագնին, հեծանք ճարնչեն,  
 Փրթին մարգակք, լուսանցք կոընչեն,  
 Ճըչէ մանկախն, տաղնապին մարք.  
 Ընդ փլատակօք մարնչեն պաճարք.  
 Համայն շտապի, խոսէ, փախչի,  
 Այգըն սայծառ ի ցայգ թաքչի:  
 Զեռաց ի ձեռս շղթայաշար  
 Յածի դոյլիկն անդ անդագար.  
 Կամարաձև ի վեր ըշտապ  
 Սըրսկեն ջըրհանք զալեաց տա, ափ:  
 Ճեպով մըըրիկն այն ամեհի,  
 Համաճարակ գհետ հըրգեհի,  
 Որոտընդոտտ հարեալ լափլէզ,  
 Ըզջոր հեծանս, ըզմիբզս և դէդ.  
 Կամեւով իմըն յարհաւիրս՝  
 Յափըշտակեալ ընդ իւր զերկիրս՝  
 Տանեւ հանեւ յերկնից սահման,  
 Աճէ ի գնալն՝ հըսկայանման:  
 Անձեռնհաս առ դիցըն սաստ  
 Յուսարկեալ մարդըս նըւստ,  
 Տեսանէ զերկս իւր զեղծ խանգար,  
 Եւ զարմացեալ կայ վայրապար:  
 Այրեացաւ եր եղև տեղին,

Մոլի մըըրկաց կարծր անկողին.  
 Լուսամբարից յունայն փորոզ  
 Արգ արհաւիրք զարանին լոկ,  
 Եւ ամպր երկնից ի բարձանց  
 Կարկառին անդըր թափանց:

Մարգ ի վիրապն ամենակուլ  
 Ընչից իւրոց դառնայ պըչնուլ.  
 Յուպ ի ձեռին գիմէ շտապաւ,  
 Միթէ՞ ծախեաց հըրգեհն ըզրնաւ...  
 Ըսփոփանք կաթոգին,  
 Կան մընան գեռ նըմին.  
 Համարէ զգլուխըս սիրելեաց,  
 Ողջ են գլուխք. ոչ որ պակասեաց:

Կազմակերպեալ հողոյն ի խաւ  
 Յաջողապէս ձեւըն լըյաւ:  
 Գայցէ՞ արգեօք ի լըյս երազ,  
 Պսակել զարուեստն և ըզվաստակ.  
 Թէ անյաջող ձուլումն իցէ  
 Եւ կաղապարըն պայթիցէ.  
 Ահ. գոցէ մեր ի յուսով կալ՝  
 Մերձենայ վտանգ գարանակալ:

Ի մապլ երկրիս նուիրական ծոց  
 Տամբ ի յաւանդ ըզձեռաց գործ.  
 Սերմն արկանէ սերմանահան  
 Յուսով արդեանցըն շահեկան,

Ըստ օրհնութեան վերին կամոց:  
 Աշնուազոյն սերմն և մարդ ցաւած՝  
 Մածկէ ի հող, ու ի դագաղէ՝  
 Բոյս գերազոյն յուսով քաղէ:

Յեկ՝ ղեցւոյն հընչէ զանգակ  
 Ահեղ և վեհ դամբանանուագ,  
 Ընկեր՝ լով գանչիւ տրխոր  
 Ուղևորի հուսի յուղին իւր:

Ա՛խ, նա հարսն է տարիալի,  
 Ա՛խ, նա մայր է ցանկալի.  
 Չոր սեաւ իշխանն այն ըստուերաց  
 Ի փեսայէն կորդէ ի բաց,  
 Եւ յորդեկաց մատաղարոյս,  
 Չոր ծաղկաբար էածն ի լոյս.  
 Եւ մայրականըն զըզուանօր  
 Չընէր աճել սիրունն ի գող:  
 Ա՛խ, տանըն զօդք գեղեցկահիւս  
 Այսուհետեւ լուծան անյոյս.  
 Չի որ արկին երբեմն ի տան՝  
 Արդ ի յերկրի կայ ստուերական.  
 Ոչ ևս յառնէ ի գործ յօժար,  
 Ոչ ևս հըսկին խնամքն անդադար:  
 Հրաման տացէ արդ յամային  
 Սնկարեկիր եկամուտ կին:

Արդ ցըպաղել զանգակին՝ դուք  
 Ի վատակոցըն հանգերուք:

Եւ որպէս հաւք յոստոց ի թառ՝  
 Առջիք և դուք հաճոյ դադար,  
 Մինչ աստեղաց ակնարկէ լոյս՝  
 Յառհասարակ հոգոց տալ խոյս,  
 Չերեկորեայն ժաման հրաւեր  
 Սպասէ մըշակն, այլ ո՛չ իւր տէր:

Ի թաւ մայրեաց հեռաւոր  
 Փութայ շտապէ ուղևոր,  
 Ի հայրնին իւր տաղաւար:  
 Բառաչելով՝ դառնան ոչխար  
 Եւ արջառոց լայնաճակատ  
 Նախիրք՝ ի գոմըն հարապատ:

76 23-17

Յորենարարձ սայլ  
 Ճարնչէ յամրաքայլ.  
 Ենդջաշեղ ի հասկ  
 Պաղպաղին պըսակք,  
 Եւ հընձողք կայտառ  
 Կարաւն ի պար:  
 Փողոցք և շուկայք  
 Դադարեն լուսկայք:

Չհամրոյր բոցով կանթեղին  
 Յարկաբընակըն ակըմբին,  
 Եւ դուռնք քաղաքին  
 Դըրդեկով փակին:  
 Մածկի երկիր թուխ խաւարաւ.  
 Այլ քաղաքաց երկիրչիք բնաւ  
 Թէ գարթնուն չարք ի գիշերի.  
 Քանգի հըսկեն օրէնք բարի:

Կարգ սըրբանուէր օրհնապատար,  
 Դըսարիկ երկնից, որ ղհաւասարս  
 Զուգէ ազատ և խնդամիտ,  
 Եւ քաղաքաց շինման առիթ.  
 Որ ըզվարագ չարաբաստ  
 Հրաւիրելով ի ներքս աստ,  
 Ի մարդկային մուծանէ խուշ,  
 Վարժեցուցեալ բարուց կակուշ.  
 Ըզթանկագինն հիւսելով զօր,  
 Ըզհայրեննաց սէր և կարօտ:

Չեռք գործօնեայք ժիրածիր,  
 Աշխոյժք կըցին դաշնադիր,  
 Եւ ամենայն զօրութիւն՝  
 Յայտնի չարժամարք եռանդուն,  
 Յազատութեան սուրբ ծոց՝ հանգէտ  
 Կան աշակերտ և վարդապետ.  
 Անձնիւր ունի զիւրըն տեղի  
 Եւ ի բրուանց որ ոչ նեղի:  
 Քաղաքացեաց վաստակքն են պարծք  
 Եւ օրհնութիւնք՝ ճբանցըն վարձք.  
 Իշխանութիւն պատուէ դարբայ,  
 Պատուեն և զմեզ ձեռք գործօնեայ:

Խաղաղութիւն տենչալի,  
 Զայնակցութիւն տարփալի,  
 Սըփռեցէք հաշտ հովանիս  
 Ի բնակութիւն քաղաքիս:

Իցիւ չծագէր երբեք այն տիւ,  
 Յորում դաժան ջուր մարտակիւ  
 Դիմեալ գային բանասարկու  
 Եւ յայս հովիտ անդորրու.  
 Եւ ոչ երկինք՝ զոր երեկոյն  
 Պըճնէր համարյր կարմիր ի գոյն,  
 Ճառագայթէր զարհուրագին  
 Ի ծուխ շինից և քաղաքին:

Փուլգէք ինձ արդ զայդ դարիճակ,  
 Զի քաջ լըցաւ իւրըն վաստակ.  
 Զըւարճասցին աչք և սիրտ արդ  
 Ի տես գործոյս գեղեցկաւարտ:  
 Կոփկոփեցէ ուռն անդադար  
 Մինչև պայթեալ ձուլոյն պատուար,  
 Փըշրեցի ձեն անպիտան,  
 Ու ելցէ զանգակն յերեւան:

Ըզգոյշ ձեռամբ՝ կարէ ճարտար  
 Փշրել ի դէպ ժամու զկաղպար.  
 Այլ վայ, թէ չև պաղեալ համակ՝  
 Պղինձըն զերծցի բոցավրտակ:  
 Շանթիւք ճայթմամբ խօշականաւ  
 Պայթուցանէ զտուն շուրջ զիրեւաւ,  
 Իբր ի վըհիցըն սանդարաց  
 Շրջացանեալ հուր ու աւերած:  
 Ուր ոյժք անիրօրձք ճբանին յահուր՝  
 Անդ կերպարանք խնդրին ի զուր.

Ուր ժողովուրդք աղիկամիք,  
Չիք անդ վայելք բարերաստիկ:

Վայ, թէ ի ծոցս քաղաքի  
Գլըրգիւ տըժգոճ գաղտ ճարակի.  
Գլըրգեալ ամբոխն ապերասան,  
Ճըզնի ու ժգին կալ ինքնիշխան.  
Ի բուն առեալ զանգակին լար՝  
Պահանջէ ձայն վրդովարար,  
Ըզնը իրեալն առ հաշտութիւն՝  
Ի զինաշարժ փոխել գանչին:

Ազատութիւն և զուգութիւն.  
Այս ընդհանուր ըսի գոչին.  
Խուն ի փողոցս և հրատարակ,  
Խաղաղակեացք զիմեն բնակիք.  
Շուրջ յաճին հէնք հեղիչք արեան,  
Կանայք կըտրեալք իրր ըզբորեան՝  
Անխիղճ յոճիրս համարձակ,  
Եւ յեղերունս ձեռնարձակ,  
Յովազարար մոլին անխիրտ  
Ըզթըշնամոյն պատառել սիրտ:  
Ի սըրբութեանց չըկան պատկառ,  
Եւ ոչ յահէ ուստեք ստնառ.  
Անդ տայ տեղի լաւըն չարին  
Եւ մոլութիւնք ազատ վարին:  
Չարթուցանել տէ է զստիւժ,  
Կամ ըզվագեր գրգռել զայրուց.

Այլ չիք խէթ մեծ երկեղի,  
Քան ի մարդոյ կատաղի:  
Վայ որ զերկնից լուցեալ լապտերս՝  
Մըշտակուրաց տացեն ի ձեռս.  
Ոչ ծագեսցէ լոյս՝ այլ հըրդեհ,  
Յաճիւն դատել ըզէն և զեհ:

Աստուածային հըրճուանք անճառ,  
Տես ի՛րր հանգոյն աստեղ պայծառ.  
Ի պատենէն ոստչի փայլուն,  
Մետաղըն ջինջ և լըսըրժուն:  
Ի կատարէն ցըշըրջանակ  
Արեգական ցոլայ գունակ.  
Եւ ըզքաջ հնարս ճարտարին  
Նուրբ զինանշանքն այն բարբառին:

Եկայք մըտէք, արդ ո՛վ ընկերք,  
Շուրջ բողբոսալ ահումք առէք,  
Ի զանգակիս մըկըրտութիւն.  
Կոչեսցի նա ՁՅՏՆԱԿՑՈՒԹԻՒՆ.  
Միահաւանս և միահարթ  
Չօդել խըմբել զէնըն զըւարթ:

Յայսմէնտէ այս պաշտօն նորին,  
Յոր սակս ետեղծ ձեռք ճարտարին.  
Չերկրակենցաղ թողեալ կայան՝  
Յերկնից կապոյտն հասցէ խորան,  
Աստեղատանց գոլ դրացի,

Ու ի խոան շանթից շարժեսցի .  
 Տացէ բարբառ ի բարձանց ,  
 Հուլիցն հանգոյն լուսապանձ ,  
 Որք զարարիչն օրհնեն ի պար .  
 Եւ զամն ածեն պսակահամբար :  
 Յանկ առ վրսեմն և յարակայ  
 Բացցի բերանըն մետաղեայ .  
 Եւ զխախըստեայն ժամանակ  
 Կալցէ առ մէն ծամ երագ :  
 Լիցի թարգման և բախտին ժիր .  
 Այլ և անգութ ու անկարի կիր՝  
 Տատանաշարժ իցէ ընկեր  
 Փոփոխական կենաց թատեր :  
 Եւ ուսուցէ թէ որպէս ձայն  
 Որ ի նմանէն՝ ցըրուի յունայն ,  
 Այսպէս մնայուն ինչ չիք բնաւին ,  
 Ու ամեն երկրայքըս յապաւին :

Արդ զօրութեամբ ձիգ պարանաց  
 Հանէք ի գրոյ զզանգակն ի բաց .  
 Ի գահ ձայնից ամբարձցի վեր ,  
 Ոլորտանալ յօգս և յայեր :  
 Հա՛ քարչեցէք , քարչեցէք ևս :  
 Ահա կախեալ ճօճայ թիթևս :  
 ԽՍՂԱՂՈՒԹԻՒՆ՝ նախն իցէ ձայն ,  
 Եւ ցընծասցէ քաղաքս համայն :



9621-9624

2013

F-41

